

## ԱՂՕԹՔ

«Խնդրեցէք, եւ կը տրուի ձեզ»:

Մատոք. է-7

**Աղօթքը** սոսկ խնդրանք մը չէ Աստուծոյ ուղղուած: Իրականութեան մէջ այն մարդկային հոգիի կարօտի կանչն է, մանկան աղաղակը առ Արարիչ Հայրը: Աղօթքը ճամբորդութիւն է, ներքին անդիմադրելի գտում է՝ ներկայանալու, հասնելու Աստուծոյ: Ուստի, ան ճանել հանդիպում է Տիրոջ հետ եւ հանդիպում լուութեան՝ մենութեան մէջ, սրտի փակ դուռերու ներքեւ: «Մտի՛ր քու սենեակդ, գոցէ դուները եւ ծածուկ աղօթէ քու հօրդ», մի՛ մոռնար սիրտիդ սենեակէն դուրս հանելու սնափառութիւնը, ճգելու մարմնի ախտաւոր ցանկութիւնները եւ անպայման արգիլէ մուտքը չար կիրքերու, դուռերու ետեւ բող ամէն երկրային ու վերացի՛ր երկինք: Այս է նշմարիտ աղօթքի հիմքն ու սկիզբը:

Սովորական ու պարզ դարձած աղօթք-խնդրանքներու քով՝ որ կ'արտասանենք ու կը լսենք մեր առօրեայ հոգեւոր կեանքէն ներս, այսօր պիտի խօսինք առաջին հայեացքէ խորք, արտասովոր, մինչեւ իսկ մարմնաւոր մարդու համար անցանկայի աղօթքներու մասին, որ թելադրուած են ու առաջարկուած եկեղեցւոյ Սրբազն հայրերու - մասնաւորաբար Ս. Նեղոս Սինայեցու կողմէ:

Աղօթքը հոգեւոր վերացման երանելի պահն է՝ մուտքը հոգեւոր բարձր ոլորտներ: Մարդու սիրտը այդ պահուն ողողուած է Աստուծոյ գիտութեան լոյսով. մենք համակ սէր ենք, իսկաղութիւն, իսկ ներողամտութեան, բարութեան անձրեւը կ'ոռոգէ հոգիի չորցած արտերը:

Աղօթքը հոգեւոր իմացութեան աղրիւր է. ան գերազոյն նիզ մըն է՝

ինքինք գտնելու, աշխարհին մէջ ինքնահաստատուելու եւ իմաստաւորելու մեր երկրային գոյութիւնը: Աղօթքի ամենէն բարձր մակարդակը մեր եւ Աստուծոյ էութիւններու ներքափանցումն է: Մարդը Աստուծոյ մէջ է, եւ Աստուած՝ մարդու:

«Խնդրեցէք եւ կը տրուի ձեզ» խօսիերը ըսելով, Տէրը նկատի ունէր նիշտ այս ապրումը: Մարդուն կը տրուի երկնային Սէրն ու խաղաղութիւնը: Արդիօ՞՞ հետեւցնենք ասկէ, թէ անպիտան են մարդուս համար աշխարհի ու մարմնին վերաբերող խնդրանքները: Բնաւ ոչ բայց թիսուս թելադրած է խնդրել այն ինչ շահ է հոգին եւ անհրաժեշտ՝ մարմնին: Ուրեմն նախ խնդրելու ենք Աստուծոյ Արքայութիւնը, արդարութիւնը, սէրն ու խաղաղութիւնը եւ ապա անոնց հետ գտնելու ենք եւ նիւթական անհրաժեշտութիւնները:

Լսենք ե. դարուն ապրած Ս. Նեղոսի խրատները աղօթքի կապակցութեամբ, զոր կը ներկայացնեմ փոխադրութեան կերպով եւ իմ մեկնարանութիւններով:

Ահաւասիկ Սուրբին առաջին յորդորը. - նախ աղօթէ արտասուլներ ստանալու համար, որպէս զի ազատուիս անձիդ խստութենէն ու անօրինութիւններդ խոստովանելով մեղներու բողութիւն ստանաւ:

Ի՞նչ արտասովոր խնդրանք... Աղօթքն որպէսզի արտասուլ ստանանք: Մի՞ զարմանաֆ: Քրիստոնէութեան մէջ այնքան արտասովոր ու անհասկնալի բաներ կան, սկսած նոյն իրմէ՝ Քրիստոս:

Սուրբին ըսածին մէջ իրականութիւն կայ: Ապաշխարութեան

արցունիքները նման են մաքուր անձրեւաջուրերու, որ երկինքէն թափուելով կը մաքրեն, կը սրբեն ճամբաներու աղտն ու փոշին: Անձրեւը կը թարմացնէ պտղաբեր տունկերը ու կ'արբնենէ դաշտերու մէջ պառկած ծաղիկները: Արցունիքները անհրաժեշտ են հոգուն, որովհետեւ անոր համար կենդանարար անձրեւ են եւ ցող:

Եւ զիտէ՞ր ինչ... արցունիքները աւելի սիրտին կը պատկանին, քան աչքերուն: Անոնք աստուածային օրինութիւն են՝ անջրդի սիրտի համար: Եւ ամենէն օրինարեր ու գեղեցիկ արցունիքները անոնք են որ կը հոսին մարդուս ներսը, և տեսանելի չեն աչքով:

Ա. Նեղոս Սինայեցիին երկրորդ բելադրանիքը կը հնչէ այս կերպ. - գնա՞վաճառէ ունեցուածքդ եւ տո՛ւր աղքատներուն: Վերցնելով խաչդ՝ ուրացի՛ր անձու ու աշխարհը, որպէս զի կարողանաս անզրադ աղօթել:

Նիւթապաշտ մեր դարին մէջ այս խոսքերը կարելի է վերագրել միայն յիմարի մը:

Մարդկութեան մեծամասնութիւնը կ'աղօթէ որ Տէրը իրենց բարեկեցիկ ու հանգիստ կեանք պարգեւէ, իսկ Սուրբը կ'ըսէ «ունեցածդ ալ բաժնէ, որպէս զի կարող ըլլաս անզրադ աղօթել: Որպէս զի միտքդ զրադած չգտնուի նիւթական հաշիւներով: Բայց մինչեւ իսկ աղօթի առիթը մարդու համար շատ անզամ նիւթական է, կամ ուրիշ խօսքով՝ աղօթէն սպասելիքները աշխարհի հետ են կապուած»:

Թիշեցէք Ժիպրան Խալի Ժիպրանի «իմաստուն շուն» առակը. կատուները ժողովուած կը լսեն իրենց առաջնորդին խօսքը, որ յորդորելով ամէնը՝ կ'ըսէ. «Աղօթէ՞ր եղբայրներ, եւ երը բոլոր կասկածները փարատին եւ դուք վեր առաջէք ձեր աղօթները, ճշմարիտ կ'ըսեմ

ձեզի, մուկերը անձրեւի պէս կը թափուին ձեր վրայ»: Շունը այդ ճառը լսելով կը խնդայ, մտածելով թէ ինչ կոյր են կատուները եւ անխելի, քանի որ գրուած է թէ աղօթի ու հաւատի պարգեւը ոչ թէ մուկերն են, այլ ոսկորները, որ անձրեւի նման պիտի իշնեն երկիր: Այսպիսին է այն հասարակ գաղափարը, որ մարդիկ կազմած են աղօթի մասին:

Սուրբ Նեղոսի երրորդ կոչն է, - եթէ կ'ուզես գովելի կերպով աղօթել, ուրախացիր Տիրոջմով, դիմացիր նեղութիւններուն, համբերէ տառապանիքներուն եւ կը գտնես պտուղը աղօթիդ, ճիշդ այնպէս ինչպէս գիւղացին աշնան կը ստանայ իր ամրող տարուայ յոգնութեան բարի արդիւնքը:

Իւրաքանչիւր նոյնիսկ աննշան քայլ դէպի Աստուած՝ քայլ է դէպի փորձութիւն. ծայրայեղ պարագաներուն այն դժբախտութիւն ու անաջողութիւն է՝ աշխարհիկ առումով: Ա. Գիրքէն աւելի լուրջ ու ծանրակշիռ փաստարկ կարելի չէ ունենալ այս առիթ. «Եւ ամէն անոնք որ կ'ուզեն աստուածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսով՝ հալածանք պիտի կրեն: Բայց չար ու խարերայ մարդիկ չարութեան մէջ պիտի յառաջանան, մոլորեցնելով ու մոլորելով» (Բ. Տիմ. Գ. 12-13):

Այսպիսով վե՛ր, դէպի բարին ու կատարեալը գգտող խոնարի մարդու ճամբան փշոտ է - այստեղ հնարաւոր է աղէտ, կարիք, չբաւորութիւն, կորուստ, մահ, բայց եւ այս յոգնութիւններու պտուղը յաւերժութիւնն է:

Ով համարական է՝ կ'ընտրէ փշոտ ճամբան:

Զափազանց գեղեցիկ ու իմաստուն կը հնչէ Ա. Նեղոսի հետեւեալ միտքը: Ան կ'ըսէ. - կը ցանկաս աղօթել ինչպէս յարկն է, ուրեմն մի՛ տրտմեցներ որեւէ մէկ անձ: Մի՛ տրտմեցներ, վնաս մի՛ պատճա-

ոեր ո՞չ խօսենվ. ո՞չ վարմունքով ոչ ալ այլ կերպ: Աւաղ, տկար հաւատացեալ-ներէն ոմանք ոչ միայն կը տրտմեցնեն, այլ կ'աղօթեն Աստուծոյ որ զիրենք յաջողեցնէ չար մտադրութիւնները իրագործելու:

Սուրբին կարեւոր խրատներէն մէկն ալ հետեւեալն է - Մի՛ աղօթեր որ ժու կամքը կատարուի, բանզի այն միշտ չէ որ համաձայն է Աստուծոյ կամքին, այլ աղօթէ ինչպէս Տէրը պատուիրեց «Քու կամքդ բող ըլլայ, ինչպէս երկնքի մէջ, այնպէս ալ երկրի վրայ»:

Այս խօսերը կամազուրկ մարդու շուրբերէն չէ որ կ'ելլեն, այլ իմաստունի, բանզի միշտ ալ հայր մը լաւ գիտէ իր որդիին պէտքերը: Ամէն պարագայի Տէրունական աղօթին յիշեալ տողերը եւ ամբողջ «Հայր Մեր»ը կ'արժէ տարրեր առիթով մեր ուշադրութեան նիւթը ընելու: Ռւստի հոս չենք ժններ:

Քրիստոնէութեան մէջ աղօթին ուսուցման դասազիրեր գոյութիւն չունին, կարելի ալ չէ: Սուրբ Հոգին ինք կը սորվեցնէ մեզի, աղօթելու կերպն ու նիւթը կը հայրայրէ: Բայց երէ երբեւիցէ գրուին այդպիսի աղօթին դասեր, գոնէ որպէս դաստիարակութեան ու կրթութեան միջոց, կ'արժէ անպայման հոն տեղ տալ նաեւ Ս. Նեղոս Սինայեցիի հոգեշահ խրատներուն: Առնուազն մարդիկ պիտի հասկնան թէ ի՞նչ կ'արժէ խնդրել Աստուծմէ եւ ի՞նչ կրնան ծեռք բերել ինքնուրոյն աշխատանքով ու շանքով:

Դառնանք նորէն Ս. Նեղոսի հետեւեալ խրատին. - Մի՛ խնդրեր Աստուծմէ նոյն ժամուն հաւատիանալու խնդրանքին մէջ, այլ ըմբռշխնէ զրոյցը Տիրոջը հետ: Առեւտրականի նման ապրանքդ առնելով, կամ պայմանագիր կնքելով մի՛ հեռանար: Մնացի՛ր, զրոյցէ Աստուծոյ հետ, երանելի է այս միութեան պահը:

Աղօթէ ժու եւ ուրիշներուն սրբութեան համար, փորձութենէ ու ծովութենէ ազատուելու համար. մաքրէ՝ միտքդ բոլոր պիղծ մտածումներէ, անմաքուր պատկերներէ, մօտեցի՛ր աննիւթականին՝ աննիւթապէս:

Մի՛ ցանկար աղօթին ատեն տեսնել որեւէ կերպարանի, ձեւ կամ գոյն, եւ միշտ յիշէ - աղօթին գովեստը ոչ թէ բանակն է՝ այլ որակը. «Երբ աղօթին կենաք, շատախոս մի՛ ըլլաք». մարդիկ միշտ ալ բանակին կարեւորութիւն տուած են, եւ ո՞չ միայն աղօթին պարագային: Անոնք չեն հարցներ թէ ինչի՞ համար կ'աղօթէ հաւատացեալը, այլ՝ բանի՞ անզամ կ'աղօթէ: Եթէ պատախանենք, օրինակ՝ օրուայ մէջ հինգ անգամ, պիտի բացագանձեն՝ «ի՞նչ բարեպաշտ է ուրեմն»: Եւ այսպէս «բանի»ներու շարքը կ'երկարի: Քանի՞ հաւատացեալ ներկայ կը գտնուի եկեղեցին: Քանի՞ ժամ կը տեւէ արարողութիւնը: Քանի՞ մկրտութիւն կը պատահի տարին: Քանի՞ հոգեւորական կը ծառայէ թեմէն ներս: Քանի՞ տարուայ շինութիւն է տանարը...:

Եւ այս ձեւով մարդիկ կը կարծեն թէ գաղափար կազմեցին հաւատացեալի ու անոր հաւատին մասին, կամ լիովին նանցան եկեղեցին: Խսկ հաւատով ներքին իրականութիւն է, անտեսանելի՝ մարմնի աշխերով:

Ըստւեցաւ թէ երկարաշունչ աղօթքն ու ունայնախոս լեզուն Աստուծոյ չեն խնդացներ, այլ՝ սուրբ սիրտը, ուղիղ հոգին ու մաքուր միտքը միայն:

Խաւարային խօսերն ու աղտեղի խորհուրդները՝ միայն կը դառնացնեն աղօթին անուշահոտութիւնը: Թերեւս ճարտասանութեամբ ու բաղցր լեզուով կրնաս խարել մարդիկը ու նոյնիսկ օճը բոյնէն դուրս հանել, բայց երրէն չես շահիր Աստուծոյ Տէրը, որ սիրտերը բննող է:

137-2004



Հոռորդիւմն ալ աղօթք է. իոն խորհուրդներ կան պահուած:

Մովսէս մարգարէն ծնկաչով, ապա իյնալով երեսն ի վայր՝ լուռ աղօթք ու աղաչեց Տիրոջը իր սրտին մէջ: Անոր աղօթքը անբարրառ էր. ու յանկարծ Տէրը ըստ. «Ինչո՞ւ ինձի կ'աղաղակես» (Ելից ԺԴ 15): Աստուած լսեց սիրտին ճայնը, աղաղակը:

Լսել է աղօթքը ճառ մը չէ, նախապէս սորվըւած ոտանաւոր մը չէ, լոկ խնդրամք ու զրոյց չէ որ վարժուած ենի լսելու:

Աղօթքը պիտի ծնի որպէս արդիւնք այս աշխարհի մէջ մեր ճամրորդութեան, որպէս ապրելու ճիգ, հասկնալու գտում, յաւերժանալու փափաք: Աղօթքը նուէր մըն է՝ յոգնած ու ծարաւ թափառականի հոգին, որ վերջապէս գտած է իր որոնածը: Գտած է հանգիստ ու խաղաղութիւն, ինչպէս Ս. Գրային

մեծագոյն ճամրորդը՝ Մովսէս: «Եկէ՛ առ իս» կը հրաւիրէ Յիսուս, որպէս զի գտնէ՛ հանգիստ ու սէր:

Աղօթքը մարդու ճամրորդութիւնն է առ Տէր: Սկսինք այդ ճամրորդութիւնը: Ճամրորդութիւնն է որ պիտի կապէ մարդը Աստուծոյ հետ. ան հաստատուն կամուրջ է: Եւ հաւատացէք, աղօթքը անհրաժեշտ է մինչեւ իսկ անհաւատ մարդուն, որ դատողութիւններ կ'ընէ Աստուծոյ չգոյութեան մասին: Ինչո՞ւ... Որովհետեւ կարելի չէ փաստել Արարչը բացակայութիւնը տիեզերքէն՝ առանց փորձելու հաղորդակցուիլ Անոր հետ: Բազմաթիւ իմաստասէրներ ու գիտուն այրեր ճախողած են իրենց անաստուած տեսական ուսումնասիրութիւններուն մէջ, թերի փորձին մէջ, քանզի Արարիչը փնտուած են դուրսէն, եւ ոչ հոգիին խորքը:

Եկէ՛ ճամրորդենք մեր հոգիին խորք...:

## ԶԱԳԱՐԻԱ ՔՃՆ. ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

### ԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ

(Դուկաս ԺԶ 19-31)

Մարդկային ընկերութիւնը քաղացած է զանազան կարգի անձնաւորութիւններէ, անոնք որ դրամական հարստութիւն դիզած են, եւ անոնք որ այդ չունենալով յանախ անկարող կը դառնան իրենց ֆիզիքական պէտքերուն գոհացում տալու: Այս վերջինները կը տառապին նաև իրենց մարմիններու տկարութիւններով վասն զի միջոցը չունին բժիշկի հոգատարութեան ենթարկուելու: Ահա այսպիսի անհատ մըն էր Ղազարոս որուն մասին Յիսուս խօսեցաւ, զայն դէմ յանդիման դնելով հարուստ անհատի մը:

Այս հարուստը՝ կ'ըսէ առակը, իինդ եղայրներ ունէր, որոնց հետ,

ինչպէս եւ այլ բարեկամներու եւ ազգականներու հետ, իննեոյժ կը սարքէր եւ օրերը այսպէս կ'անցնէր: Առաւել՝ ան փառահեղ զգեստներ կը հագնէր եւ ամէն տեսակի պատիւներու կ'արժանանար: Սակայն, Ղազարոս չունէր ոչ ուտելիի եւ ոչ ալ շնորհով հագուստ: Անօրի էր, հիւանդ էր եւ, պատահմամբ եկած եւ հարուստի տան մուտքին՝ դրան առջեւ, նստած, կը սպասէր որ ճաշի սեղաններէն աւելցած հացի եւ այլ ուտելիիի փշրամններէն բաժին ստանար:

Դրան ետին հարուստը եւ իր բարեկամները կը շարունակէին իրենց հանոյալի կեանքը երգով, պարով եւ նուագով: Դժբախտարար Յիսուսի